



» միմ' ՍԱՔԻԱԼԵԱՅ, և մի յայլ ումեքէ ի  
» քաջացն » : ... ԱՔԻԱԼԵԱ և ԿՈՒՐԻԵՍ. Չար-  
մայր և Էմիրէն. Տրոյա և Երուսաղէմ. Հո-

մեր և Դասսոյ! Ինչ զարմանալի զուգարտու  
թիւնք պատմութեան և երեւակայութեան :



# ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ



ՍՐՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵԿԵՂԵՑԵԱՑ

ԵՒ ԱՌԱՆՁԻՆ ԼԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԵՂ

(Տես յ'էջ 297)

Ե



ԲՊԻՍԻ՝ հոգեւոր զմայլմամբ և  
հանդիւք մուտ կը գործենք այն աշ-  
խարհը որ մերն է, և որ քրիս-  
տոսական հաւատոց և երկնաւոր  
վարդապետութեան նախկին ընկա-  
լուչ և սիրալիր օթեւանն եղաւ : Քաղցր և  
մեր հայրենեաց մեծապէս պատիւ ընող աւան-  
դութիւն մը, խորենացող ատենէն ի վեր,  
մեզ և մեր ազգին վրայ իշխողին կը յատկացը-  
նէ աւետարանական պատմութեան սրտաշարժ  
մէկ էջը, յորում արմաւենեաց օրուան մար-  
գարէադուշակ յաղթանակաց ատեն, ապի-  
բախտ և անշնորհ ժողովրդեան մը կողմանէ,  
որ միայն քանի մի օրուրնէ ետքը՝ անար-  
գական խաչի մահուան պիտի դատապարտէր  
զՔանն մարդացեալ, անձինք ոմանք ի հե-  
թանոսաց՝ պատկառանօք և հաւատքով իրեն  
կ'ուզէին մօտենալ, փափաքելով հետը խօսիլ :

Արգարու՝ Եղեւիոյ ու մեր թագաւորին  
կողմանէ եկած պատգամաւորութիւն մ'էր  
այն, կ'ըսէ պատմութիւնը :

Կը հասնին իրենց փափաքանացը. հաւա-  
տոց, մեծարանաց և աստուածահրաշ սիրոյ  
թուղթ մը կը մատուցանեն առ նա :

Երկրաւոր մեծ թագաւոր մը՝ կը խնար  
հէր առաջի թագաւորին թագաւորաց : Ու-  
զնա՝ — որ կը հալածուէր, կը նախատուէր  
և յաշխարհէ վերցընելու ամէն ջանք ու փոյթ  
կը բանեցընէին, ատելով իւր բերած լոյսն  
ու փրկութիւն, և այդ աստուածամարտ ա-  
տելութեան շինդն ու համբաւ հասեր էր  
մինչ յեղեւիա, — առ ինքն, իւր արքու-  
նիքը և աշխարհը կը հրաւիրէր Արգար; և  
իրմէն՝ մարմնոյ ու հոգոյ առողջութիւն հայ-  
ցելով, քաղաք մը ամբողջ՝ անկարօտ աս-  
տուածորոյն տրամադրութեան ներքե կը  
գնէր, որոյ են երկինք և երկիր, և չէր կըր-  
ցած զանեղ իւր ձեռակերտ աշխարհին մէջ՝  
պուխը գնելու սեղ մը :

Սուրբ աւետարան կ'ըսէ՝ Թէ Փրկիչն այս-  
չափ սիրահրաւէր պատգամաւորութեան մը  
տոնն չուզեց ունենալ ուրիշ խօսք մը, բայց  
զոհութեան աչք մը յերկինս վերցընել առ  
Հայր և ըսել. Եհնաս ժամ զի փառաւորեցի  
որդի մարդոյ :

Լաբուրնիա, առաքելական դարուց դրիչ,  
և իրմէ առնելով՝ ինչպէս հանրածանօթ է,  
Եւսեբի և խորենացի, և առաջինն հաւանա-

կանարար սկզբնական աղբիւրէ մը, ի դիւանաց Եղեւսիոյ, կ'աւանդեն ու մէջ կը բերեն այն փոխադարձ թղթակցութիւն, որ այս ամբողջ եղաւ, ֆրիստտի կողմանէ ի պատասխանի թղթոյն Աբգարու, յորում ֆրկիչն երանի կարգալով անոնց որ առանց տեսնելու կը հաւատան իր ֆրկութիւնարքեր երեւմանն, ու ատժամայն չկարենալով այդչափ լիախի որտիւ ե եռանդեամբ եղած հրաւերն ընդունիլ, կը խոստանար զրկել իւր աշակերտաց մին, և անոր ձեռքով կատարել, մարմնոյ բշխութեան, և անկէ շատ անելի մեծ և գերագոյն շնորհի մը թէ՛ գինքն և թէ իր աշխարհը արժանացընել. հոգւոյ լուսոյն, և յաւիտեանական հայրենեաց յուսոյն և սիրոյ :

\* \*

Հօգույն սրբոյ զալստեամբ՝ դիւտորեալ եկեղեցի ֆրիստտի կարմակերպութեամբ, առաքալք ընդ ամենայն աշխարհ անեռարանութեան մեծ ու աստուածահրաշ զործը իրենց մէջ բաժնեցին, ու Հայաստան աշխարհի առաքելութիւնը թաղէի վիճակեցաւ : Թէ արդեօք մի էր նա յերկոստասանից կամ յեթեմանասուն և երկու աշակերտաց, խնդրական է և վիճելի կարծիք. բայց եթովպական աւանահին անվաներական գրութիւն մը կը զրոցէ թէ երբ իրեն վիճակուած տեսաւ սուրբ առաքելն զԱսորիս և զՀայս, տրտմեցաւ, կարծեց թէ հեռաւոր ու բարբարոս ժողովրդեան մը կը զրկուի, ու իր կրօնիքներէն աւելի՛ անոնց վրայ եղած անօգուտ աշխատութեան մը մտածութեամբն կը տազնապէր : Սրտին խորուրդներն առաքելպետին յայտնած և իրմէ քաջալերութիւն սպասած և յուսացած ատեն, և անա կ'երևնար ինքն ֆրիստտո ի մէջ երկոցուն, և ողբունելով կ'ըւեր. « Մի՛ վախեր թաղէ, ես քեզի հետ եմ և կ'ընկերանամ մինչև որ ի գլուխ հանեալ քեզի հաւատացած և յանձնուած զործը » :

Այս քաջալերիչ գեմքէն ու խօսքերէն սիրտ առած, զնաց ուրախութեամբ, ուր կ'ընկերէր իրեն ֆրիստտո, գժուարին ենթադրած զործը զիւրացընելով :

Ո՛րք կ'երթար այդ սիրալի ընկերութեամբ,

ոչ լով ֆրիստտի խօսքն ու վարդապետութիւնը, այլ զֆրիստտո ինքնին տանելով հետը : Հոն՝ ուր երթալու հրաւերն ընդունեցաւ ֆրիստտո յԱբգարէ, ի թագաւորակաց սուտանն Միլիզետաց :

\* \*

Պենտակոստէի օրուան սքանչելեաց տեսողք և զարմացողք կը հռչակուին ի սուրբ գիրս առաքելական պրակաց « պարթեւք և մարք և իլամացիք, և որ բնակեալ են ի միջագետս ». և այս չորս զանազան անուամբ կը հասկըցուին այն ամենայն ժողովուրդք ի հիւսիսակողմն Միւրիոյ կամ ասորաց, մինչև ի միջինն Ասիա : Պարթեւք անունը ընդհանրապէս լայնաբար գործածուած է ի հնոց, որով կ'անկարկեն ոչ միայն զրուն Պարթեւս, այլ և զՀայս, զԱսորիս, ու Հայաստանի, վերին Միլիզետացիք, Աշիարենիք, մինչ ի կատարական ծով գտնուած ամէն ժողովուրդներն. ուստի և քրիստոնէութեան առաջին զարուց մէջ՝ զԵղեւսիս սովոր էին կոչել գոռուալք պարբեռաստանի, որպէս կ'անուանի ի Յակոբայ Սրուն և ի հին վկայաբանութեան Շարփիւլայ : Հետեւաբար կրնանք բռնել թէ առաջին ունկնդիրք քարոզութեան առաքելոցն այն հրաշալի օրուան մէջ, առաջին հաւատացեալք և յառաքելապետէն մկրտուածք՝ եղեն ի հրէից եկելոց վասն սօսնի զատկի ի գաւտաց ուր ծաղկեցաւ երբեմն ասորական կոչեցեալ եկեղեցի :

Արդէն իրենց ձեռքովն ու բերնով հասեր էր անշուշտ համբաւ անմահական յաղթանակի մահուանն ֆրիստտի և նորոգատուր կենաց սկզբնաւորութեանն, երբ թաղուտ եկաւ հաւա իւր առաքելալայր ասպարէզ :

Ո՛րչափ և որպիսի գանազանութիւն իրեն և միս առաքելակցացը մտիցը : Չի ուր նորս ամէն տեղ հակաաւակութիւն, հալածանք, վիշաք և մահունք՝ իրենց ընդ առաջ ելած կը տեսնէին, զանից, բանտից և տանջանաց արհարօրը խափանել կարծելով աստուածապարգեւ լեզուին կենարար խօսքն, — թաղեսո՛ հազիւ թէ մոտ կը գործէ յԵղեւսիս, և պաղեստինացի՛ հաւանականաբար հաւատացեալ հրէի մը, Տուբիայ սունը կ'օժեւ.

անի, կը ժամանէ գալստեան համբաւն առ Աբգար, որ անձկանօք իրեն կը սպասէ, և մէկէն լուր ղրկելով առ ասպնջականն, « ած զնա առ ին, — կը պատուիրէ. — զի գըտանիցի ինձ յոյս բարի առողջութեան, որով բժշկեցայց ի ցաւոց իմոց »:

Ու մէկէն նախարարացը պատուէր կը ղրկէ և ամենայն մեծամեծաց, որ զան ժողովին իր քօն, արժանաւոր փառօք և պատուով ընգունելու երկնառօք պատգամաւորը:

Հոն ամէնքն իր շորջն ևն, երբ թագէտս կը մտնէ յարջունիս:

Աստուածահրաշ լուսոյ փայլ մ'է՛ զոր յայտնի կը նկատեն ամէնքն յերես սուրբ առաքելոյն, որոյ առաջի կը խոնարհի կ'իջնայ թաղաւորն, և իրեն հետ և միաբան՝ բոլոր նախարարակցոս ազնուապետութիւնն և ժողովուրդ:

Փառաւոր և ընդհանուր յաղթանակ մը խաչին և քրիստոսական կրօնից շնորհաբնակ աշխարհին երեսը: Առաջին քրիստոնէսայ թագաւոր, որ գլխոյն պսակը դնելով Յիսուսի ոտքը, իր սուրբ առաքելոյն ձեռքով՝ շնորհք ու լոյս կ'ընդունէր մարմնոյ առողջութեանը հետ:

\* \*

Դժբաղդարար երկար աեւողութիւն չունեցաւ՝ այդչափ եռանդեամբ և սերբալի հաւատքով սկզբնաւորութիւն առած զործը:

Որչափ ալ Աբգարու ջանքով և իշխանական հրամանաւ կործաներ գետին ինկեր էին կոոց տաճարք, և անոնց աւերակաց վրայ ճշմարտին աստուծոյ սեղանք, խորանք և եկեղեցիք բարձրացած, սակայն զեռ ևս մնացեր էին հեթանոսական պաշտամանց սիրողք և յարգողք. և մեծ սեղանի մը յիշատակութիւն՝ որ մինչև ի ժամանակս Բարսեմայ (Պարսամայ) կանգուն մնացած էր, յայտնապէս հաւատախք մ'է թէ մէկէն և կատարելապէս բնաբարձ եղած չըլլայ հեթանոսութիւն և իրեն պաշտամունք: Բայց և այնպէս քրիստոսական սուրբ կրօնք՝ ունէր ի հայրենիս իր բազմաթիւ սիրողքն և հեաեւողքը, ոչ լոկ վկայից բազմութիւն նուիրելով երկնից, որոց բոսոր արեամբ կը ներկուէր աշ-

խարհն, այլ և միանձունքն և ճգնաւորքը հետեւաբար՝ նաև հաւատացիւոց ոչ աննշան թիւ՝ որոց կը պատկանէին: Ուսուցիչեան կը վկայէ թէ անձամբ ստուգած ըլլայ յարձանագրութեանց թանահատի վանաց, թե ի կէս երկրորդ դարու, որովհետև Հայոց թուականնէն չորս հարիւր տարի յառաջ կը գնէ, Մխիթար օմն՝ այդ յիշեալ վանքին հիմունքն ձգած ըլլայ, նոյն տեղոյն վրայ գտնուած կոոց տաճարն կործանելով: Անտարակցոս տանցած պիտի ըլլայ Հայաստան նաև զյաջորդս Չաքարիա և Կումսի եպիսկոպոսաց՝ ձեռնադրելոց ի թագէէ և ի Բարթոլոմէայ, որք հաւանորէն յեպիսկոպոսապետէն Կեսաբիոյ կ'ընդունէին զձեռնադրութիւն, ուր յետ ժամանակաց յղեցին նաև զՂուսաւորիչ՝ և զոմանս յանմիջական յաջորդաց նորս:

\* \*

Աբգարու քեռորդին կը յաջորդէր իրեն թագաւորական գահոյից վրայ: Պատմութիւնը կը ներկայացընէ զՍանաարուկ՝ այն բարձր իշխանութեան շատ արժանաւոր ձեռք և բաւրմասնութիւններ ունեցող անձ մը, բայց միանգամայն մղեալն է ի պաշտամունակ նախնական կրօնից և կոոց զակատեալ. և ինչպէս ամենուրեք՝ քրիստոնէութեան ծաւալման և յառաջադիմութեան հետեանք եղաւ հաւլածում, նոյն հանդիսեցաւ նաև ի մերում աշխարհի:

Բայց մարդու և զօրոց ուժէն և բռնութեան վերէր՝ սիրոյ կապանօք Քրիստոսի հետ միացեալ սրտից՝ աստուածազօլ շղթայքը խորտակել փորել:

Քանի՞նէր նախամեծար ընտրեցին՝ սուսերաց և տանջանարանաց արհաւիրացը մէջ՝ քաղցր մահերնին զուարթառաս արտով փրկուող, և յերկինս վերելից պատուանդան մը ընել իրենց մարմինն, արհամարհոս աչքով նայելով այն անգութ տանջանաց վրայ, որովք կարծէին անբեկել, և ընչից, մեծութեանց և հանոյից՝ որովք հրապուրել կ'ուզէին:

Աստուածատունկ գարնանազուարթ՝ այդ զրախտին մէջ՝ որչափ անմման է բուրբան գեղօնն և անմահական փայլմամբ՝ արքայա-

պրօստորն Սանդուխա, յանկարծ ի վայելից արբունեացն և ի տիրալիր զրկաց հօրն, նոյն իսկ անկարելիք ծնողին՝ անզուլթ հրամանաւն և ձեռքք մուլթ բանտերու, ստանջանաց և մաւ հուան մատնուած. զոր ազգային քերթողք և զբիշք սիրուն լեզուով, սրտով ու գրոյով՝ չեն զաղրած ի դրուատելոյ, և որոյ յաղթանակը տասնուինն երկար դարերէ ի վեր կը հուշակեն զուարթունքը, երկինց անժամանակ և անուպառ փառաց երանուէտ կայենից մէջ:

\* \* \*

Այդ երկնքնայ արեան նուէր, առաջին պտուղ քրիստոսընկալ ծառոյն կենաց՝ մեր հայրենեաց հողոյն վրայ, կ'ունենայ իւր մեծ ազդեցութիւնը. և հազարք հազարաց՝ հետեւողք և ընդունողք են վարդապետութեան թաղէի և քարոզած կրօնից. իշխանք երևելիք՝ Սամուէլ և Զիմենտ, և յազատ տիկնայնց՝ Զարմանդուխտ և այլք, ինչպէս կը վկայէ պատմութիւն վարուցն՝ որ հասած է մինչև սա մեզ, և հնութեան ու վաւերականութեան կնիքն վրան կրելով, կրնանք ըսել թէ մեր ազգին մատենագրութեան մէջ զրուած առաջին վկայագրութիւնն է այն: Արքաբառ կոչուած թուղթ, միւս այլ քրիստոնէական հնութեան աւանդ, նոյն իսկ թաղէի խօսքերով կը հաւաստէ մեզ թէ ինչպէս մեր աշխարհին այլեւայլ կողմերն քաշեր է, քարոզեր և աւետարաններ ու զանազան եկեղեցիք կառուցեր և եպիսկոպոսունք ձեռնարկեր, յորս զխաւոր՝ Զաբարիաս, որ յետոյ վկայական մատնուան արժանացաւ:

Մինչ ինքն թաղէու և աշակերտք իւր մեր երկրին արևելեան դաւաւններն կը լուսաւորէին, ուրիշ առաքեալք և աշակերտք քրիստոսի զհարաւակողմանն կ'աւետարանէին, ինչպէս Յուդա Յակոբեան կամ Ղլեբէոս, որ և թաղէու կոչեցաւ յաւետարանս, որ ի Միջագետս և ի Հայս քարոզելէն ետքը, կորդուաց ու Պարսկահայոց կողմերն կը հանգիստի Քարթուղիմայ, և ի յիշատակ այն հանգիստման՝ Արտաշ կամ Արտաշատ կոչուած բլրոյն վրայ խաչ մը կանգնելով կ'արձանադրեն, և որ յետոյ Օրբեաց խաչ մականուամբ ուխտատեղի մը կ'ըլլայ: Ասոնց հետ կը պատուէ

հայաստան եկեղեցի և զՍիմոն կանանացի՝ նախանձայոյզ, որ թերես յառաջագոյն ալ կը գտնուէր ի կողմանս Բաբելացուց և Ասորեստանեայց, զի և ա թագաւորս Պարսից և Ասորաց կը գրէր նախահաւատն Աբգար թէ իրենց սահմաններուն մէջ կը քարոզէր:

Ժամանակաւ կրտսերագոյն է զալտատեմյն Քարթուղիմէոս, որ Նշիմացոց և Պարսից աշխարհէն կ'անցնի ի Հնդկիս, հետը տանելով զպատկեր Աստուածամօրն զձեռակերտեայն ի Յովհաննէ աւետարանչէ. ու թագէի նահատակութենէն ետքը ի խնդրոյ թովմայի առաքելոյ ի քսաներորդ իններորդ ամի թագաւորութեան Սանատրիոյ կու գայ ի Հայս, յԱնձեւացեաց գաւառ, ի սահմանս կորդուաց, ի Դարբնաբար, որ ի հեթանոսութեան՝ նուիրական էր զիւաց. և լերանց խորածորոց մէջ իր ձեռքովը փոքրիկ եկեղեցի մը կառուցանելով, անդ կը հանգուցանէ հետը թերած Տիրամօր պատկերն, և կը կոչէ զտեղին Հոգեաց վանք, սրբավայրին պահպանութեան խնամքն յանձնելով հաւատաւոր կուսանաց. իսկ ինքն զառնելով յԱղբակ՝ շատերն աշակերտեց, ընդ որս և զՈգուհի կամ Աւգուհի քոյր Սանատրիոյ (կամ Աբգարու). զոր լսելով Սանատրուկ՝ կամ իր կողմանէ երկրին վրայ նախարար կարգուած իշխանն, զոր Աղբակի կոչեն օտարազգի վկայազիբք, զրկեց սա նա թէնդին կոչուած իշխան մը, պատուիրելով կապանօք առ ինքն ամէլ զառաքեալն, մարմեղեքն առնել և սպազ գլխատել. մինչ մեր պատմիչք՝ այս վերջին զէպքը չեն յիշեր, այլ զատաջինն միայն. և թէ յետ այնորիկ աւանդներ է զհոգին յԱրքաբանոս կամ յՍարքանոս կոչեցեալ տեղով, (իսկ ըստ յուսնաց՝ ի կորքանուպոլիս կամ յԱլքաբանուպոլիս), որ է Հազարամակերտ, քոսան Արժրուանեաց կամ Վապուրական իշխանաց, որ և ջայթօր ուխտատեղի է Հայոց և Քաղզկացուց (Ասորեստան):

Կը յիշուին նաեւ Մատթէի, Անդրէի, Մատաթիայ, թովմայի և այլոց առաքելական վատսակք և արդիւնք յաշխարհս մեր, զորոց լիովի խօսել, քննել և սահմանել, մեր եկեղեցական պատմութեան կը պատկանի, ինչ որ չէ մեր գլխուձեռն, այլ միայն անձնց

քարոզած սուրբ հաւատոց և քարոզութեան արդիւնքը համառօտել երկու խօսքով :

Արդէն յիշեցինք զՍանդուխտ և զվկայակիցնս : Ազգային եկեղեցւոյ պատմութիւն, տօնական կարգաւորութիւնք, շարականք, սաղբ և ճառընտիր վկայագիրք կը յիշատակեն ու կը դրուատեն թաղէի աշակերտքը՝ Ոսկեանք, յանուն իրենց գլխաւորին որ խրիստի կամ Ոսկի կը կոչուէր : Այդ անուն՝ յունական է, և ինք՝ հաւանականաբար նոյն սօզնէն, որ անշուշտ հարկահանաց գլուխ էր կամ ի դիմաց կայսեր հրեշտակութեամբ գալով ի Հայաստան, հանդիպեցաւ թաղէի՝ ըստ վկայագրաց, և ընդունելով ի նմանէ

զվրտութիւն և քահանայ ձեռնադրելով, նորահաւատ ընկերօքը առանձնացաւ ճրգնութեամբ ի սահմանն Բագրեւանդայ, ուր և « ի հովիտս Եփրատայ, ի ծաղկազարդ վայելչութիւնս » մկրտեցին զՍուքիասանս, զազատագգիս և զմեծատոհմս, որ յարքունական փառաց և ի հաճոյից՝ կը դիմէին ի Սուկաւ լեառն ջրաբայիս, մինչ ետեւէն կը հասնէին արքունի խնդրակը, և շյաջողելով շրջել անոնց միտքն յուղղութեան հաւատոց՝ կը նահատակէին սրով :

Սյապիսիք են մեր նախնական քրիստոնէութեան սիրալի յիշատակք :  
(Շարայարեյի)

## ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ ԶԱՆՏՐԻ ՅԱՐԵՒԵԼՍ

(Տես յէջ 302)

ԻԶ

Մեկնումն . — Քրդաց մեկնեային գիշոյ մը . — Տեղւոյն տեսարան . — Ժամանումն յԱրկազսի . — Փորորդի :

Յուլիս 17. — Որոշած ըլլալով որ ՍԱՐԿՈՒԼԻ ճամբայ ելլենք, առաւուն կանուխ հրամանը կու տանք որ վրանները վերցընեն : Ամենահանգիստ էր անցուցած գիշերնիս, ոչ տաքութիւն և ոչ դաշտային մեղք զմեզ չեն նեղեր և ոչ մեր քունը՝ այս բարձրարժ մենակութեան մէջ : Այն ատեն որ ոտուրնիս Մասեաց հողոյն վրայ գրինք՝ տենդը անհետացաւ մեզնէ :

Մինչ վրաններն վերցընելու հետ են, չեմ դադրիր վրանյացմամբ նկատելէն զԱրարատ, որ աղետական գլուխը կը բարձրացընէ առ նամպ երկնից ընդարձակութեան մէջ : Գառաթն այնչափ մօտ կը թուի՝ որ կը կարծեմ թէ քանի մը ժամէն կարելի պիտի ըլլայ ինձ հոն հասնիլը : Սակայն այդ վերելից համար երկու օրուան ճամբայ կտրելու է, եթէ չընարաւոր ըլլար այդ միջոցին, յորում ձիւնը դեռ խիստ առատ է : Այդ բարձրութեան

հասնելու փորձոյն յարմարագոյն եղանակը՝ օգտատուի վերջերն կամ տեսեմբերի մէջ է, երբ ձիւները իրենց նուազագոյն վիճակին մէջ են : Իսկ փոքուն Արարատայ վերելից՝ որ գտնուած կէտերնէս կը սկսի, կը համարիմ թէ հինգ ժամուան ճամբայ բաւական ըլլայ, թէպէտեւ չունի մեծ և հետաքննելի կարեւորութիւն մը :

Գնդապետաց հետ նախաճաշիս ընելէն ետքը, որոց ցոյց տուած սիրալիք ընդունելութիւն մտքերնէս պիտի չելլէ, 19 աստիճան բարեխառնութեամբ բանակետողէն կը մեկնիմք : Վերջին աւնարկ մը կը ձգեմ Փոքուն Արարատայ վրայ, որ քիչ ատենէն պիտի անհետանայ աչքերնէս երբ Մեծին չորս բարձր շրջապատիք, ու զեղեցիկ արօտատեղեզ գծուած ճամբայ մը կը բռնենք՝ մինչ ի 2360 մետր բարձր : Այս կէտին վրայ քիւրդ գիւղի մը կը հանդիպինք իրենց ձմերոցաց, որ կը